

## Ս Ո Ւ Ր Բ Ց Ա Կ Ո Բ

Հայոց Սաղիմի Սուրբ վանճն Յակոբայ,  
Թաղամաս մ'է մեծ,  
Հին ժաղաք կոչուած պարհսպներէն ներս,  
Ու ամուռ, հաստա՞ կը հանզջի փարքամ  
Դժխոյի նրման բարձունքին վերև  
Մլոնի լեռան,  
Գետինն երկնէին վերածելու չափ:  
Խսկ Սուրբ Յակոբայ Տաճարն յանկուցիչ,  
Գոհարատուփ է,  
Հագուազգիսօրէն բացող իր դուռներն  
Այցելուներու աշխերուն դիմաց:

Ներսի իմիկաբոյր մքնողութին մէջ,  
Պատերէն առկախ,  
Կողի կողի շարուած սրբապատկերներ,  
Հայրապետերու, նգնաւարերու,  
Հէնաքի նրաք մտեմութեան մէջ  
Կը ժալեն անշարժ,  
Դէախի երկնէի կայաններ լրսէ:

Միւներն մոմերուն, խորաններուն զէմ,  
Բարտիններու պէս շարուեր են կարգով,  
Խոկ կանքեղներու շարոցներ արծար,  
Կամարներէն կախ,  
Քայցր պլաքըլունվ կը վառին անթարք:  
Խորաններուն զէմ խաչեր, սկիհներ  
Եւ աշանակներ, ոսկի եւ արծար,  
Կը բանան իրենց ողերն բացխիիկ,  
Ալիք առ ալիք:  
Խոկ վարագոյրներ՝ ծածանումին մէջ  
Լոյսերու ծածան,  
Կը գողան առանց փշելու իրենց  
Ծփաններն անշարժ:

Աղօքի ձայներ, խունկի բուլաներ,  
Մերք զուսպ, մ' ըք ժայթող,  
Կը բարձրանան վեր, ըինելու ամպի  
Քուլաներ խարեւած, զմբէքին ներքեւ:

## Ա. Մ Բ Ա. Ր Ո Դ Մ

Ինչպէս մօակ մը աշխոյժ, ցուրտ քաղաքի բնակիչ,  
Ար վաղ աշման կը փուրայ ժողվել հունձերն իր ասէն  
Այ յարդարել ամրաբներն, զանոնի լեցնել իրէ առ իրէ,  
Պատրաս ըլլայ որ պաշարն երբ քամինեց փշեն ...

Ես ալ այսօց երբ կ'ապրիմ ամառնավերջն իմ կեանքին,  
Ցուեր, սէրեւ անցեալին կը հաւատեմ տենդագին,  
Զանան բանտէլ զանալով ամենախորն իմ սրտին,  
Ար խորշակէն կամ փութէն չսժգունին, չցնդին ...

Անան տկար են, տիեկիծ, ինձմէ առաջ ծերացած,  
Խոկ ուրիշներ՝ զունարափ, ոչ տես ունին եւ ոչ հաս.  
Ինչպէ՞ս իրենց վսահիմ, ինչպէ՞ս յուսամ, ո՛վ Աստած,  
Խարկաններուն դէմ որ զիս պահնեն ամուր ու սրսո ...

Ար երբ ձմեռը հասնի, փիէ ուժգին հովն իր ցուրտ,  
Վիեր իրէ իմ սրտին՝ իր մազիլներն անյազուրդ,  
Գոնէ կրնամ պատրանեռով ես օրօնէլ իմ հովին,  
Աև տեսնեմ դէմքը մահուան, օծուն՝ զոլովը կեանքին:

1984

Գ. ՃԱ.ՐՏԱ.Ր

Զիան արոռներ սրբավայրէն ներս,  
Նման հինաւուրց ժամատուներու,  
Ժամնուուներ՝ ոսքի  
Կ'ունինցրեն աղօրքն, ժամասացութիւն,  
Առասաղիներէն կարծես վար իջնող,  
Վերցներով այսպէս բեռները նիւթին  
Երենց հոգիին, ապա ըզգալու  
Ներկայութիւնը իրենց Աստծոյն:

Աղօրքը օյծ է, որ զիտէ բանալ  
Ճամբաներ անյայս,  
Տեսանելին անտեսին զացող:  
Խսկ Հայուն համար աղօրքն ու արցունին  
Նոյն ցայտաղիւրէն կը բխին խաղաղ,  
Վիշտն վերածելու  
Թոյսի եւ սիրոյ եւ ուրախութեան:  
Սուրբ Յակոբի մէջ մարդ կը զգայ ինքնինն  
Հաս աւելի մօս երկնին անամաք:

Ա.Հ.ՆՈ.Թ.Օ ՄԷՆԱ.ԶԶԻ